

1749

1749





ԱՐՍԵՆ ԼԻՒԲԵՆ

PRINTED IN TURKEY

“ՔՈՒԲԱՅ ԻՆ ԵՕԹՆՈՑԸ”

Հարցում մը կ'ըլլայ և շատ անգամ եղած է ինձի :
— Ի՞նչպէս ճանչցած եմ Արտէն Լիւբէնը :

Ամէն ոք գիտէ թէ ես կը ճանչնամ զայն : Մանրամասնութիւնները , զորս կը գիզեմ այս զարժանալի մարդուն վըրայ , անհերքելի իրողութիւնները , զորս կը պարզեմ , նոր ապացոյցները , զորս կը բերեմ , մեկնութիւնը , զոր կուտամ կարգ մը արարքներու մասին , որոնց արտաքին ցոյցերը միայն տեսած են մարդիկ , առանց գաղտնի պատճառներուն և անտեսանելի մեքենականութեան թափանցելու , այս ամէնքը կ'ապացուցանեն եթէ ոչ մտերմութիւն մը , — զոր լիւրէնի դոյսութիւնն իսկ անկարեցի պիտի գարձնէր — այլ գոյնէ բարեկամական յարաբերութիւններ և գաղտնիքի վստահութիւններ . շարունակական կերպով :

Բայց ի՞նչպէս ճանչցայ զայն : Իր պատմագիրը ըլլալու չորհը ժւրկէ կուգայ ինձի : Ի՞նչո՞ւ ես և ո՞չ ուրի մը :

Պատախանը դիւրին է : Դիպուածը միայն առիթ տուած է ընարութեան մը , որուն մէջ իմ արժանիքո գեր մը չունի բնաւ : Դիպուածն է որ անոր ճամբուն վրայ զրաւ գիս : Դիպուածով էր որ իր ամէնէն տարօրինակ ու ամէնէն խորհրդաւոր արկածներէն մէկուն խառնուեցայ : Վերջապէս գիպուածով էր որ գերակատար եղայ տռամի մը մէջ , որուն հիանալի բեմագրիչը եղաւ , — մութ և կնճռաւ տռամ մը ա'յն պիտի իրադարձութիւններով որ կը շփոթիմ , անոր պատմութեան ձեռնարկելու պահուս :

Առաջին արարուածը տեղի կ'ունենայ Յունիս 22էն 23ի շուսնաշու այն նշանաւոր գիշերը , որուն վրայ այնչափ խօսուեցաւ : Եւ , իմ մասին , — ըսենք անմիշապէս — , այս պարագային մէջ իմ բռնած բաւական անսովոր ընթացք-կը վերագրեմ մոքի այն խիստ մամնաւոր վիճակին , ուր կը գտնըւէի տռւն դարձած ատենո : Քասքատի ճաշարանին մէջ բաշեկամներով ճաշած էինք և իբիկուան ամբողջ ժամերուն , մինչ կը ծխէինք և գնչուական նուազախումբը մելամաղձու

«վալու» եր կը զարնէր, ո՞միրներու և գողութիւններու, զարն հուրելի և խաւարային մեքենայութիւններու, վրայ միայն խօսած էինք: Անիկա քունի համար յոռի պատաստութիւն մին է միշտ:

Մէն Մարթէնները օթօմօպիլով դացին: Ժան Տասրով, և այն սիրուն և անհող Տասրուին, որ վեց ամիս ետքը Մարտի սահմանագլուխին վրայ ինքինքը պիտի սպաննէր ա'յն չափ եղերական կերպով մը, — Ժան Տասրով ու ես մութ տաք այդ գիշերը քալելով եկանք: Երբ նէօյիի մէջ, Մայ ոյի ծառուղին վրայ տարիէ մը ի վեր բնակած պղտիկ տանս առջև հասանք, ինձի ըստ:

— ԶԵ՞ս վահնար ընաւ:

— Ի՞նչ գաղափար:

Հարկաւ: Այս չէնքը շատ մեկուսացած է, զրացի չի ել', որեմն, զուարթ էք:

— Օ՛չ, ասիկա կ'ըսեմ ինչպէս որ պիտի ըսէի ուրիշ բան մը: Մէն Մարթէնները իրենց աւազակներու պատմութիւններով տպաւորեցին զիս:

Չեռքո սեղմելով հեռացաւ: Բանալին հանեցի և դուռը բացի:

— Օ՛հ, աղէկ, մրժուացի, Անթուան մոռցած է մոմ մը վառել:

Եւ յանկարծ յիշեցի թէ Անթուան բացակայ էր: Արձակուրդ տուած էի իրեն:

Մութը և լուսթէնը անմիջապէս անհաճոյ եղան ինձի: Խարխափելով մինչեւ սենեակո եղայ կարելի եղածին չափ շուտ և խկոյն, հակառակ սովորութեանս բանալին դարձուցի և սիքը դրի:

Մոմին բոցը պաղարիւնութիւնս վերադարձուց ինձի: Սակայն հոգ տարի ատրճանակս պատեանէն հանելու, — երակ հասողութեամբ խոշոր ատրճանակ մը, զոր անկողնիս քոյլը դրի: Այս զգուշութիւնը ա'լ աւելի ապահովեց զիս: Պառկեցայ և, քնանալու համար, ըստ սովորականին, դիշեակիրքս:

Շատ զարմացայ: Թուղթ կարելու գործիքին տեղ, որով կարդացած տեղին նշան դրած էի առջի իշիկուն, կը գտնը:

ու էր կարմիր մսմով հինգ տեղէ կնքուած պահարան մը: Անմիջապէս առի: Իբր հասցէ կը կրէր անունու և մականունս, որոնց կ'ընկերանար սա յիշատակութիւնը. «Ստիպողական»:

Նամակ մը, իմ անունիս նամակ մը: Ո՞վ կրնար դրած ըլլալ այդ տեղը: Քիչ մը ջղայնոտ, նամակը պատուցի ու կարդացի.

«Սկսեալ այն վայրկեանէն, ուր պիտի բանաք այս նամակը, շարժում մը մի՛ ընէք, ձայն մը մի՛ հանէք այլեւս, ինչ որ ալ պատահի, ինչ որ ալ լսէք: Ապա թէ ոչ կորսուած էք:»

Ե՛ս ալ վատ մը չեմ և ուրիշի մը պէս գիտեմ իրական վտանգի մը դիմագրաւել կամ ժապիլ մտացածին կորուստներու վրայ, որոնցմէ կը խրաշի, կը շմորի մեր երևակայութիւնը: Բայց, նորէն կ'ըսեմ, մտքի անսովոր կացութեան մը մէջ էի, աւելի դիւրաւ կը տպաւորուէի, և ջիլերս թաւնդ եին: Եւ յետոյ, այս ամէնսուն մէջ խռովիչ և անքաշարելի բան մը չկա՞ր, որ ցնցէր ամէնչն անվեհեր հոգին:

Մատներս տենդոս կերպավ կը սեղմէին թռուզթը և աչքերու շարունակ կը կարդացին սպառնալից խօսքերը. «Հարժում մը մի՛ ընէք, ձայն մը մի՛ հանէք...», ապա թէ ոչ կորսուած էք...» Ասիկա կատակ մը, տխուր խազ մըն է, մտածեցի: Խնդալու վրայ եղայ, նոյնէսկ ուղեցի բարձր ձայնով խնդալ: Ո՞վ արգիլեց ինձի: Ի՞նչ անորոշ երկիւղ մը կուհզա ձնչեց:

Գոնէ մոմը պիտի մարէի: Ո՛չ, չկրցայ մարել: «Ծարժում մը մի՛ ընէք, ապա թէ ոչ կորսուած էք», գրուած էր:

Բայց ինչո՞ւ պայքարիլ այս տեսակ ինքնաթելադրութիւններու գէմ, որոնք շատ անգամ տեղի տիրական են քան թէ ամէնչն ձգրիս եղելութիւնները: Աչքերս գոցելէ զատ ուրիշ ըննելիք չունէի: Եւ գոցեցի աչքերս:

Նոյն պահուն, թեթև աղմուկ մը լուսեցաւ լուսթեան մէջ, յետոյ ճարճարիւններ: Եւ ինձի անանկ եկաւ թէ տառնք կուգային յարակից մէծ որանէ մը, զոր աշխատութեան ունեակ ըրած էի և որմէ նախասենեակով միայն բաժնուած էի:

Իրական վտանգի մը մօտաւորութիւնը գերազգուեց զիս: Ինձի այնպէս եկաւ թէ պիտի ելլէի, ատրճանակս պիտի առնէի սրան պիտի վազէի, Սակայն չեղայ: Իմ դէմս, ձա-

իսակողմի պատուհանին վարագոյքներէն մէկը շարժած էր :

Կարելի չէր կասկածիլ . — շարժած էր : Տակաւին կը շարժէր : Եւ տեօայ — օ՛հ , որոշապէս տեսայ — որ վարագոյքներուն եւ պատուհանին միջեւ , այդ խիստ նեղ միջոցին մէջ կը գտնուէր մարդկացին էակ մը :

Եւ այդ էակն ալ զիս կը տեսնէր : Ստոյգ էր թէ զիս կը տեսնէր կերպասին խիստ լայն հիւսուածքներուն մէջէն : Այն ատեն ամէն բան հասկցայ : Մինչ միւսները իրենց աւարը կը տանէին . առոր պաշտօնն էր տեղէն շարժիլ չտալ ինձի , Ելլել , ատրճանակ մը առնել : Անշարելի էր . . . Մարդը հո՞ն էր և ամենափոքր շարժումին՝ ամ ենագոյզն ձայնին : կորսուած էի :

Ուժդին հարուած մը ցնցեց տունը : Անոր յաջորդեցին պղածի հարուածներ երկու կամ երեք խմբումներով , ինչպէս հարուածները մուրճի մը , որ բեւեռներու վրայ կը զարէ : Կամ գոնէ ես այսպէս կ'երեւակայէի ուղեղիս շփոթութեան մէջ : Եւ ուրիշ աղմուկներ վիրար խաչաձեւեցին . — ճշմարիտ ժիսոր մը , որ կ'ասպացուցանէր թէ բնաւ հոգ չէին ըներ և կատարեալ ապահովութեամբ կը գործէին :

Իրաւունք ունէին : Չշարժեցայ : Վատութի՞ւն եղաւ ասիկա : Ո՛չ , անէացում մանաւանդ , անդամներէն մէկ հատը միայն շարժելու ամբողջական անկարողութիւն : Նաև իմաստութիւն , վասն զի , վերջապէս , ինչո՞ւ պայքարիլ : Այդ մարդուն ետեւ ուրիշ տասը մարդեր կային , որոնք անոր կոչը լսելով պիտի գուցին : Քանի մը ստահակներ ու քանի մը գեղօրներ . աղաւուելու համար կեանքս վտանգէի :

Եւ այս տանջանքը զիշերն ի բուն տեսեց : Անստանելի տանջանք , սոսկալի անձկութիւն : Աղմուկը ընդմիջուած էր , բայց ես անոր վերսկսելուն սպասելէ չէի դադրեր : Եւ մարդը , որ իմ վրաս կը հոկէր , զէ՞ն ի ձեռին : Սարսափահար նայուածքս չէր բաժնուեր անփէ : Եւ սիրաս կը բարախէր եւ քրտինքը կը հոսէր ճակաէս և բոլո՞ր մարդինէն :

Եւ յանկարծ անբացարելի բարօրութիւն մը զրաւեց զիս : Կամնավաճառի կառ՞ք մը , որուն ձայնը կը ճանչնայի , անցաւ ծառուդիէն և միւնայն ատեն սա տպաւորութիւնը ունեցայ թէ արշալոյսը կը սպրդէր գոյց վարագոյքներուն մէջէն և թէ դուրսը քիչ մը լոյս կը խառնուէր մութիւն :

Եւ լոյսը սասաւ ունենակին մէջ : Եւ ուրիշ կառ քեր ան-

ցան : Եւ գիշերուան բոլոր ուրուականները անհետացան :

Այն ատեն մէկ թեւս անկորոյնէն գուրս հանեցի յամրօրէն , ծածկամասաբար : Դէմօ բան մը շարժեցաւ : Աչքերով նշան զրի վարագոյքին ծալքէն , ձիշտ ախ տեղին , ուր պէտք էր ուզգել զէնքո : Կատարելիք շարժումներուն ձգրիտ հայւը ըրի և արագօրէն ատրճանակս առնելով պարպեցի :

Անկորոյնէն ցատկեցի ազատութեան ձիչով մը և վարագոյքին վրայ խոյացայ : Կերպասոր ծակած էր : Ապակին ալ նոյնպէս : Գալով մարդուն , չէի կրցած զարնել մնոր սա պարզ պատճառաւ որ մարդ չկար հո՞ն :

Մարդ չկա՞ր : Այսպէս , ամբողջ գիշերը իբնուացած էի վարագոյքին մէկ ծալքէն : Եւ այդ միջոցին շարագործներ . . . կատարօրէն և թափով մը , զոր ո՛չ մէկ բան կրցաւ կեցնել , բանալին դարձուցի , գուռու բացի , նախասենեակէն անցայ , ուրիշ մը բացի և օրան խոյացայ :

Բայց ապշութիւն մը սեմին վրայ գամեց զիս չնշապատ , սրտաբեկ մարդուն բացակայութեան համար զգացածէս աւելի մեծ զարմանքի մատնուած : Բան մը անհետացած էր : Այն բոլոր բաները , որոնց համար կ'ենթադրէի թէ տարրաւած էին ինչպէս կահեր , նկարներ , թաւիչներ , մետաքսեներ , — այս բայրը բաները իրենց տեղը կը գտնուէին :

Անհաւինալի տեսարան : Աչքերուն չէի հաւատար . Սակայն ժխորը , տեղափոխութեան այդ աղմուկները : Սենետ կին ամէն կողմը պատեցայ , պատերը քննեցի , գիտցած բոլոր ասաբիկներուն ցուցակը պատրաստեցի : Բան մը պակսուծ չէր : Եւ ինչ որ ամէնէն աւելի կը շփոթեցնէր զիս , սա՞ էր թէ չարագործներուն անցքը ցոյց տուող նշան մը , տեղափոխուած աթոռ մը , քաղի հետք մը չկար :

Կացիր նայինք , կ'ըսէի իւրօվի , գլուխա երկու ձեռքերուս մէջ առնելով , իւենթ մը չեմ սակայն . . . աղեկ լսեցի :

Սրանք քննեցի բթաչափ առ բթաչափ , խուզարկութեան խիստ մանրագնին եղանակներով : Ի զուր : Կամ մանտուանդ . . . բայց կրնայի անփկա իբր զիւտ մը նկատել : Տախտակամարաց կրնայի անփկա իբր զիւտ մը անկատել : Տախտակամարաց կրնայի անփկա կան պատիկ գորգի մը տակէն թուղթ մը առի , խաղի թուղթ մը : «Յուրա»ի եօթնոց մըն էր , ֆրանսական խաղի թուղթերու «քուբա»ի եօթնոցներուն պէս , որ սակայն ուշագրութիւնս գրաւեց բաւական հետաքրքրաշարժ մանրամանութիւնով մը : Այրափ ձեւ ու-

Նեցող եօթը կարմիր նշաններուն իւրաքանչիւրին ծայրակէտին վրայ ծակ մը կար, կը և կանոնաւոր ծակ մը, զոր առաջ պիտի բերէր հերիւնի մը (պիզ) ծայրը:

Ահա այնչափ: Թուղթ մը և գրքի մը մէջ դանուած նաւակ մը: Ասոնցմէ զուրս՝ ոչի՞նչ: Ասիկա բաւակա՞ն էր հաւաստելու համար թէ երազի մը խաղալիքը եղած չէր:

* *

Սրահին մէջ հետաօպղութիւններու շարունակեցը ամբողջ օրը: Մեծ սենեակ մըն էր, շնչքին փոքրութեան հետ անհամեմատական կերպով և որուն զարդարանքը ցոյց կուտար յղացողին անհեթեթ ճաշակը: Յատակը շնուած էր բազմազոյն պղտիկ քարերու նկարով մը, որ կազմուած էր համաշափ լայն գիծերով: Եոյն խճանկարը կը գտնուէր պատերուն վրայ, ներկայացնելով Բօմբէի այլարանական պատկերներ և Միջին դարու սրմանկարներ: Բագոս մը աշտանակած էր տակոփ մը վրայ: Երփնազեղ մօրուքով ոսկեպսակ՝ կայսր մը սուր մը բռնած էր աջ ձեռքին մէջ:

Ամէնէն վերը, քիչ մը աշխատանոցի ձեռով, կը գտնուէր միակ և ընդարձակ պատուհանը, որդիշերը միշտ բաց ըլլաւով, հաւանական էր թէ մարդիկը հոնկէ անցած ըլլային սանդուղի մը միջոցաւ: Բայց հոս ալ ստուգութիւն չկար. Սանդուղին ուղղորդ փայտերը հետքեր պիտի ձգէին բակին կոփսկրտուած հողին վրայ: Բայց այդպիսի հեաք չկար բնաւ: Բնակարանին շուրջը գտնուած թափուր գետինին խոսր նոր կոփսկրտուած պիտի ըլլար, մինչդեռ կոփսկրտուած չէր:

Կը խստովանիմ թէ բնաւ մտքէս չանցաւ: սոտիկանութեան զիմել, — ա՛յնչափ անկայուն և այլանդակ էին իրութիւնները զորս պարտաւոր էի պարզել: Զիս պիտի ծաղբէին: Բայց վազայաջորդ օրը քրոնիկիս օրն էր ժիշ Պլասի մէջ, ուր կը զրէի այն ատեն: Իմ արկածէս հալածուած, երկարօրէն պատմեցի զայն:

Յօդուածը աննշմար չանցաւ, բայց տեսայ որ լուրջ բանի տեղ չէին զներ և աւելի մտացածին բան մը քան թէ իրական պատմութիւն մը կը նկատէին:

Մէն Մարթէններ ծաղրեցին զիս: Ասկայն Տասրի, որ այս խնդիրներուն մէջ ձեռնհասութիւն մը ունէր, հկաւ զիս

տեսաւ, գործը բացատրել տուաւ և ուսումնապիրեց... առանց սակայն աւելի յաջողութեան:

Արդ, յաջորդ առտուներէն մին, վանդակորմին զանգակը հնչեց և Անթուան եկաւ իմացոց ինծի թէ պարոն մը կը փափաքէր խօսիլ ինծի հետ: Ուզած չէր իր անունը տալ: Խնդրեցի որ վեր կը լէ:

Յառասուն տարեկանի չափ մարդ մըն էր, իխտա թուխ, կորովի դէմքով, և որուն մաքուր բայց գործածուած հազուսները կը յայտնէին վայելչութեան խնամք մը, որ իր ռամիկ ձեւերուն կը հակառէր:

Առանց յաւաշաբանի ըստաւ ինծի, — ճաթուտած ճախով մը և ա՛յնպիսի շեշտերով, որոնք մարդուն ընկերային կացութէնը հաստատեցին:

— Պարո՞ն, ճամբորդութեանն միջոցին, ործարանի մը մէջ տեսայ ժիշ Պլասը: Կարգացի ձեր յոդուածը: Զիս չւտ ... չահագրգուեց:

— Շնորհակալ եմ:

— Ես եկայ ձեզի հետ խօսելու համար: Ձեր պատմած բոլոր եղելութիւնները ձի՞շտ են:

— Բացարձակապէս ձիշտ:

— Զկայ դէպաք մը որ, ձեր կողմէ հսարուած ըլլայ:

— Ո՛չ իսկ մէկ հատ չկայ:

— Այդ պարագային թերեւու ձեզի հաղորդելիք տեղեկութիւններ պիտի ունենամ:

— Ձեզի մաիկ կ'ընեմ:

— Ո՛չ:

— Ի՞նչպէս ո՛չ:

— Խօսելէ առաջ պէտք է որ ստուգեմ թէ ձիշտ են:

— Եւ ստուգելու համար:

— Պէտք է որ այս սենեակին մէջ մինակ մնամ:

Զարմանքով նայեցայ իրեն:

— Ազէկ չեմ հասկնար...

— Ասիկա գաղափար մըն է, զոր ունեցայ ձեր յօդուածը կարգալով: Կարդ մը մանրամանութիւններ ճշմարտապէս արտասովոր զուգաղիսութիւն մը կը հաստատեն ուրիշ արկածի մը հետ: զոր զիալուածով իմացայ: Եթէ կը սփայմ, նախամեծար է որ լուրջիւն պահեմ: Եւ շիտնալու միտակ միջոցը սա է որ հոս մնամ առանձին...»

Այս առաջարկութեան տակ ի՞նչ կար : Աւելի ետքը յիշեցի թէ մարդը, այդ առաջարկութիւնը ընելով, մտահոգ երեւոյթ մը, դէմքի անձկալից արտայայտութիւն մը ունէր : Բայց այդ վայրկեանին, թէեւ քիչ մը զարմացայ, բայց իոն խնդրանքին մէջ մասնաւորապէս անսովոր բան մը չգտայ : Եւ յետոյ այդպիսի հետաքրքրութիւն մը կը խթանէր զիս :

Լա՛ւ, ըսի : Ո՞րչափ ժամանակ պէտք է ձեզի :

— Օ՛հ, երեք վայրկեան, ո՛չ աւելի : Երեք վայրկեանէն ձեզի պիտի միանամ :

Սենեակէն դուրս ելայ : Վարը, ժամացոյցս հանեցի : Վայրկեան մը անցաւ, Յետոյ երկու վայրկեան... Ինչո՞ւ ուրեմն ինքինքս ճնշուած կ'զգայի : Ինչո՞ւ այս վայրկեանները միւներէն աւելի հանդիսաւոր կ'երեւային ինծի :

Երկութուկէս վայրկեան..., երկուք և երեք քառորդ վայրկեան եղաւ... Եւ յանկարծ հրազէնի հարուած մը պայտեցաւ :

Քանի մը ոստումով սանդուղէն ելայ և ներս մտայ : Սոսկալի աղաղակ օր արձակնցի :

Մարդը սէահին մէջտեղը, ձախ կողմին վրայ պառկած էր : Դանեկէն արիսն կը հոսէր, ուղեղի կառոււանքներու խառնուած : Չեռքին քով ատրճանակ մը կար, որ ատկաւին կը ծիւար :

Զղածում մը շարժեց զինք և ամէնքը այս եղաւ :

Բայց այս զարհուրելի տեսարանէն աւելի ուշագրութիւնո զբանեց բան մը, որուն պատճառաւ օդնութիւն չը կանչեցի անմիջապէս և ծունդի չեկայ տեսնելու համար թէ մարդը շունչ կ'առնէր : Իրմէ երկու քայլ անդին, գետինը . «քուրայի հօթնոց մը կար :

Առի զայն : Եօթը կարմիր նշաններուն իւրաքանչիւրին ծայրերուն վրայ ծակեր կային...

* *

Կէջ ժամ ետքը, Նէօյիի ոստիկանութեան քօմիսէրը կը համէր : Յետոյ եկան ոստիկանական լժիշկը և Ապահովութեան պետ Մ. Տիւառոսի, Դիմիկին դպչելէ զգուշացած էր : Առաջին ծշդումները խանգարող բան մը չեղաւ :

Այդ ճշգումները հակիրճ եղան, մասնաւանդ որ ամէնէն

առաջ բան մը չգտնուեցաւ կամ քիչ բան գտնուեցաւ : Մեռնողին զրպաններուն մէջ թուղթ մը, զգեստներուն վրայ անուն մը, ճերմակեղինին վրայ սկզբնատառ մը չկար : Մէկ խօսքով, իր ինքնութիւնը հաստատել կրցող ո՛չ մէկ նշան գտնուեցաւ : Եւ սրահին մէջ ճեղ առաջուան վիճակը կը տիրէր : Կահերը տեղափոխուած չէին և ամէն արարկայ իր նախորդ գիրքը պահած էր : Սակայն այդ մարդը իմ տունու եկած չէր ինքինքնքը սպաննելու միակ դիտումով և վասնդի իմ բնակարանու ուրիշ ո՛ւ և է տեղէ աւելի պատշաճ կը նկատէր իր անձնասպանութեանը : Հարկ էր որ պատճառ մը մզած ըլլար զինք այս յուսահատկան արարքին և թէ այդ պատճառն այլ առաջ եկած ըլլար նոր իրողութենէ մը, զար ինք հաստատած պլատի ըլլար առանձին անցուցած երեք վայրկեաններուն միջոցին :

Ի՞նչ իրողութիւն : Ի՞նչ տեսած էր : Ի՞նչ զարհուրելի զաղանիքի : մը թափանցած էր : Կարելի՞ցէր ո՛ւ և է ենթադրութիւն ընել :

Բայց վերջին պահուն մեզի համար խիստ շահեկան երեցած դէպք մը պատահեցաւ : Երբ երկու ոստիկաններ կը ծուէին դիմակը վերցնելու և պատգարակի մը վրայ դնելու համար, նշմարեցին թէ ձախ ձեռքը, որ մինչեւ այն ատեն գոց և կծկուած էր, թուլցած ըլլալով ձմրիկուած այցաքարդ մը կ'իմար :

Այդ այցաքարդին վրայ հետեւեալ բասերը կային . «Ժօրժ Անտէրմա, Պէրրի փողոց, 37» :

Ի՞նչ կը նշանակէր ասիկա : Ժօրժ Անտէրմա Բարիզցի մեծ պանքէս մըն էր, հիմնադիրը և նախագահը այն Թօնթուառ տէ Մէթոյին, որ մեծ մղում տուած էր Ֆրանսայի մետաղագործական ճարտարարուեաններուն : Ճոխ կեանք մը կ'անցընէր, ունենալով օթօմօպիլ, արշաւէի յատուկ ձիեր են : Իր հաւաքոյթներուն շատ մարդ կը յաձախէր և կը յիշուէր տիկին Անտէրման իր չնորհին ու գեղեցկութեանը համար :

— Մեռնողին անունը ա՞յս է արդեօք, հարցուցի : Ապահովութեան պետը ծոեցաւ :

— Ան չէր ըսաւ : Մ. Անտէրմա տժդոյն և քիչ մը ալեհեր մէկն է :

— Բայց այն ատեն այս քարդը ի՞նչ բան ունի զրոպանին մէջ :

— Հեռաձայն ունիք, պարո՞ն:

— Այո՛, բակն է: Հաճեցէք հետո գաւ:

Տարեցոյցին մէջ նայեցաւ և 415—21 թիւը ուղեց:

— Մ. Անտէրմա հողէ է: Հաճեցէք ըսել իրեն թէ Մ.

Տիւտուի կը խնդրէ շուտով գալ թիւ 102, Պուլվառ Մայո:

Ստիպողական է:

Քսան մայրկեան հար Մ. Անտէրմա իր օթօմօպիլէն կ'իջնէր: Իր միջամտութիւնը անհրաժեշտ դարձնող պատճառները պարզուեցան իրեն, յեայ դիակին առջեւ տարին զինքը:

Պահ մը յուղուեցաւ և դէմքը կծկուեցաւ և ցած ձայնով ըուաւ, որպէս թէ չուզելով կը խօսէր:

— Եթիէն Վառէն:

— Կը ձանչնայիք:

— Ո՞չ... կամ գէթ այո՛..., բայց գէմքով միայն կը ձանչնայի: Իր եղբայրը...

— Եղբայր մը ունի:

— Այո՛, Ալֆրէտ Վառէն... Եղբայրը ատենօք ինծի եղած է ինդրանքի մը համար, չեմ դիտեր թէ ի՞նչ առթիւ էր...:

— Ո՞ւր կը բնակի:

— Երկու եղբայրները միասեղ կը բնակէին..., կարծեմ Բոօվանո փողոց:

— Կը կառկածիք թէ ի՞նչ պատճառաւ անձնառպան եղած է:

— Ո՞չ:

— Սակայն ձեռքը բոնած ոս այցաքա՞րդը... Զերքա՞րդը ձեր հասցէով:

— Բան մը չեմ հասկնար: Անշուշտ դիպուած մըն է ասիկա, որ նախնական քննութեան մէջ պիտի բացատրուի:

Ամէն պարագայի մէջ հետաքրքրաշարժ դիպուած մը, կը խորհէի և զգացի թէ ամենքս ալ միեւնոյն տպաւորութիւնը կ'ունենայինք:

Այս տպաւորութիւնը գտայ նաև յաջորդ օրուան թերթերուն մէջ և բոլոր այն բարեկամներուն մօտ, որոնց հետ խօսակցեցայ արկածին վրայ: Զայն կնճռուսող գաղտնիքներուն միջեւ ու եօթն անդամ ծակուած «քուբա»յի այդ եօթնոցին երկու անգում գտնուելէն ետքը և իրարմէ աւելի խորշ հրդաւոր երկու դէպքերէն ետքը, որոնց թատր եղած էր իմ

տունո, այս այցաքարտը վերջապէս քիչ մը լոյս խոստանալ կը թուէր: Անով պիտի յաջողէին ձշմարտութիւնը հասկնալ: Բայց, նախատեսաւթիւններուն հակառակ, Մ. Անտէրմա ո՛ւ է տեղեկութիւն չհայթայթեց:

— Գիտցածս ըսի, կը կրկնէր: Աւելի ի՞նչ կ'ուզէք: Առաջին գարմացողը ես եմ այս քարդը անոր ձեռքին մէջ գտնուելուն վրայ և ամէնուն պէս կ'ապասեմ որ այս կէտը լուսաբանուի:

Զլուսաբանուեցաւ: Քննութիւնը հաստատեց թէ Վառէն եղբայրները, բնիկ Զուլցերիացի, զանազան անուններուտակ խիստ յուղումնալից կեանք մը վարած էին խազարանները յաճախելով և յարաբերութիւն հաստատելով օտարականներուտ խումբի մը հետ: Ոստիկանութիւնը դրազած էր այդ օտարականներով, որոնք ցրուած էին շարք մը գողութիւններէ ետք, որոնց մասնակցած ըլլարին ետքը միայն հաստատուեցաւ: Բոօվանս փողոցի 24 թիւ տան մէջ, ուր արդարեւ վեց տարի առաջ բնակած էին Վառէն եղբայրները, դիտցող շկար թէ ի՞նչ եղած էին անոնք:

Կը խօստովանիմ թէ իմ մասիս այս գործը այնչափ կը նուու կ'երեար որ լուծումի մը հարաւորութիւնը չէի տեսներ եւ կը ջանայի այլևս չխորհիլ անոր վրայ: Բայց Ժան Տարբափ, զոր այդ թուականին շատ կը տեսնէի, ընդհանուկը ամէն օր աւելի կ'ողեւորուէր:

Ինք որ ինծի ցոյց տուաւ օտար թերթի մը սա՛ լուրը զոր բոլոր թերթերը արտատպեցին և խորհրդածութիւնները ըրին անոր վրայ:

«Կայսեր ներկայութեան և այնպիսի տեղ մը, որ մինչեւ վերջին վայրկեսնը գաղտնի պիտի պահուի, տեղի պիտի ունենան առաջին փորձերը ընդօվկեայի մը, որ նաւային պատերազմի ապագայ պայմանները պիտի յեղաշրջէ: Անգատնապահութեան մը չնորհիւ իմացանք այդ ընդօվկեային անունը, որ է «Քուրայշին եօթնոցը»:

«Քուրայշին եօթնոցը»: — պատահական հանդիպում մըն էր եթէ ոչ հարկ էր կապ մը հաստատել այդ ընդօվկեային անուան և այն գէպքերուն միջեւ, որոնց վրայ խօսեցանք: Բայց ի՞նչ տեսակ կապ մը: Այսուեղ պատահածը չէր կրնար ո՛ւ է կապ ունենալ հոն պատահածին հետ:

— Ինչէն գիտէք, կ'ըսէր ինծի Տարբափ: Իրարու հետ

բնաւ նմանութիւն չունեցող արդիւնքները յաճախ միակ պատճառէ մը ծնունդ կ'առնեն :

Վաղայաջորդ օրը ուրիշ լուր մը կը հասնէր մեղի .

«Կ'ըսուի թէ յատակագիծերը «Քուրայի եօրնոց անուն բնդովեային , — որուն փորձերը մօսերս տեղի պիտի ունենան , — պարապառուեցան փրանսացի ճարտարագէտնեցու կողմէ : Այս ճարտարագէտները , ի զուր ինդրած ըլլալալի իւրինց հայրենակիցներուն աջակցութիւնը , անգլիական ծովառ պետութեան դիմումը ըրած են յետոյ , առանց աւելի յաջութեան : Այս լուրերը վերապահութեամբ կը հազորդենք» :

Չեմ համարձակիր պնդել խիստ փափուկ հանգամանք ունեցող դէպերու վրայ , սրոնք , ինչպէս կը յիշուի , մեծ յուղում առաջ բերին : Սակայն քանի որ կնճռոտութեան ամէն վտանդ հեռացած է , հարկ է որ խօսիմ էի՞ որ ֆրանսի յօդուածին վրայ , որ շատ ազմուկ հանեց այն ատեն և ... շիրթ կերպով լուսաբանեց «Գուրբայ»ի եօթնոցին գործ :

«Ահաւասիկ այդ յօդուածը , որ երեցաւ Սարվաթօր ստորագրութեամբ .

«ՔՈՒՐԱՅ» ԵՐԹՆՈՅԻՆ ԽԵԳԻԵԸ

ՔՅԱՅԻ ՄԵԿ ԱՆԿԻՒՆԾ ՎԵՐ ԱՄԻՆԱԼԻԱԾ

«Համառօտ պիտի խօսինք : Տառը տարի առաջ , հանգային երիտասարդ ճարտարագէտ մը՝ կուի Լաքօմպ , փափարելով իր ժամանակն ու հարստութիւններուն , հրաժարականը տուաւ եւ Պուլզառ Մայորի մէջ վարձեց 102 թիւ կրող պզտիկ շէնք մը , զոր իտալացի կամ մը վերջերս շննել և զարդարել տըւած էր : Միջնորդութեամբ Լօգանցի վառէն եղբայրներուն , որոնց մէկը իր փորձերուն ներկայ կը գտնուէր իբրև պարտաւորիչ , և միւսը դրամ գնելով շահան բնկեր ըլլալ ուզող անձեր կը միատէր անոր համար , յարաբերութեան մասւ Մ , ժօրժ Անտէռմայի հետ , որ Քօնթուառ տէ Մէթօն հիմնած էր :

«Քանի մը տեսակցութիւններէ ետք , յաջողեցաւ շահագրգուել զայն ընդօվեայի մը ծրագրով որուն կ'աշխատէր և որոշուեցաւ որ զիւտը վերջնապէս յարմար աստիճանին բերուելուն պէս Մ . Անտէռմա իր ազգեցութիւնը պիտի գործածէր ծովային նախարարութիւնն արտօնութիւն ստանալու համար որ շարք մը փորձեր կատարուին :

«Լուի Լաքօմպ երկու տարի յարատեւ վերպով յաճախից Անտէռմայի բնակարանը և պանքէուին ներկայացուց իր ծրագրին մէջ ըրած կատարելագործութիւնները մինչև այն օրը , ուր ինքն իսկ գոյն ըլլալով իր աշխատութենէն , որովհետեւ իր փնտուած վերջնական տնրազը գտած էր , ինդըեց Ա . Անտէռմայէ որ գործի սկսի :

«Այս օրը Լուի Լաքօմպ Անտէռմաներու տանը մէջ ձաւ չեց : Իրիկունը , ժամը 11ուկէսին միջոցները մեկնեցաւ : Անկէ ի վեր այլ եւ տեսնուած չէ :

«Ժամանակին թերթերը նորէն կարգալով , պիտի տեսնըուի թէ երիտասարդին ընտանիքը դատական իշխանութեան դիմեց և ընդէ . դատախաղը հետապնդեց գործը : Բայց ո՛ւ է սաոյց տեղեկալութիւն մը չստացուեցաւ և ընդհանրապէս ընդունուեցաւ թէ Լուի Լաքօմպ , որ ինքնատիպ և քմայքու տղայ մը նկատուած էր , ճամբորդութեան ելած էր առանց մէկու մը իմաց տալու :

«Ծնդունինք այն անհաւանական ենթադրութիւնը : Բայց հարցում մը կ'ըլլայ , որ կարեռ է մեր երկրին համար , ինչ եղան ընդունինքին յատակագիծները : Լուի Լաքօմպ զանոնք տարա՞ւ , կամ թէ անոնք չնշուեցա՞ն :

«Մեր կատարած խիստ լուրջ քննութենէն կը հետեւի թէ այդ յատակագիծները գոյութիւն ունին : Վառեն եղբայրներուն ձեռքը անցած են : Ինչէպէ : Տակաւին չկրցանք հաստատել ասիկա : Նմանապէս չենք դիտեր թէ անոնք ինչո՞ւ փորձած չեն ծախսել յատակագիծները : Կը վախճայի՞ն թէ իրենց կը հարցուի որ ի՞նչպէս ձեռք անցուցած են զանոնք : Ամէն պարագայի մէջ այս վախը շարունակուած չէ և սառուցապէս կրնանք ըստել թէ Լուի Լաքօմպի յատակագիծները օտար տէրութեան մը սեփականութիւնն են և ի վիճակի հսք հրատարակելու այս ասթիւ Վառէն եղբայրներուն և այդ տէրութեան ներկայացուցիչն միջև փոխանակուած նամակիները : Լուի Լաքօմպի երեւակայած «Քուրայի եօրնոցը այժմ իրագործուած է մեր դրացիներուն կողմէ :

«Իրականութիւնը պիտի համապատասխանէ՞ այս դաւաճանութեան մէջ մատ ունեցողմերուն լաւատես գուշակութիւններուն : Հակառակը յուսուլու պատճառներ ունինք :

Եւ «յետ գ ութիւն» մը կ'իւելցնէր .

«Ուրիշն ժամ . — Յոյսերնիու իրաւացի էր : Մեր մասնա-

Նոր տեղեկութիւններուն համեմատ կրնանք ծանուցանել թէ Քութայի եօթնցին փորձերը գոհացուցիչ եղած չեն։ Հաւասական է որ Վառէն եղբայրներուն յանձնած յատակադիմերուն մէջ կը պակսէր այս վերջին վաւերաթուղթը, զոր էուի կագօմպ իր անհետացման իրիկունը բերած յանձնած էր Մ. Անտէռմայի, — ամրող ծրագիրը հասկնալու համար անհրաժեշտ եղած վաւերաթուղթ մը, տեսակ մը ամփոփոյք, ուր կը գոնուին վերջնական եղբակացութիւնները և միւս թուղթերուն մէջ գտնուած գնահատումներն ու չափերը։ Առանց այս վաւերաթուղթին՝ յատակադիմերը թերի են, ինչպէս որ առանց յատակադիմերու, վաւերաթուղթը անօգուտ է։

«Հետեւաբար տակաւին ժամանակ է գործելու և մեզի վերաբերածը ետ առնելու։ Այս խիստ դժուար գործին համար մեծ յոյս ունինք Մ. Անտէռմայի օժանդակութեանը վրայ։ Հոգ պիտի տանի բացարել սկիզբէն ի վեր իր բոնած անբացատրելի վարմունքը։ Պիտի ըսէ ո՛չ մրայն թէ ինչո՞ւ գիտցածը չէ պատմած կթիէն Վառէնի անձնասպանութեան պահուն, այլ նաև թէ ինչո՞ւ յայտնած չէ բնաւ թուղթերուն անհետացումը, որուն տեղեակ էր։ Պիտի ըսէ թէ ինչո՞ւ վեց տարիէ ի վեր իր հաշոյն աշխատող գործականներու միջոցաւ հոկողութիւն կատարած է Վառէն եղբայրներուն վրայ։

«Ո՛չ թէ խօսք, այլ գործ կը սպասենք իրմէ, ապա թէ ոչ . . .»

Սպասնալիքը կոշա է՛ս, բայց ի՞նչ բանի մէջ կը կայանար։ Սալվաթօր, յօդուածին . . . մասնուն հեղինակը Մ. Անտէռման անարեկելու ի՞նչ միջոց ունէր։

Բազմաթիւ լրաբերներ պաշարեցին պանքէոք, որ տապ տեսակցութիւններու մէջ արհամարհանքով պատասխանեց այս հրաւէրին։ Ասոր վրայ էի՞ որ Թրամսի թղթակիցը ուս քանի մը տողերը գրեց։

«Մ. Անտէռմա ուզէ կամ ո՛չ, անիկա այժմէն մեր աշխատակիցն է մեր ձեռնարկելիք գործին մէջ»։

* * *

Այս պատասխանին հրատարակուած օրը Տասրոի ու ես

միասին ճաշեցինք։ Իրիկունը, թերթերը սեղանին վրայ տարածած, գործին վրայ կը վիճէինք ու իր բոլոր երեւոյթիւններուն տակ կը քննէինք այն զայրոյթով, զոր մարդ կը զգայ երբ անընդհատ քալէ մութին մէջ և միշտ միւնոյն արգելքներուն բախի։

Եւ յանկարծ, առանց ծառային կողմէ ինձի ազդարարութիւն ըլլալու, առանց զանդակը հնչուելու, դուռը բացուեցաւ և թանձր քողով մը ծածկուած կին մը ներս մտաւ։

Իսկոյն ելայ և յառաջացայ։

— Հոս բնակողը դո՞ւք էք, պարսն, բաւ ինձի։

— Այո՛, Տիկին, բայց ձեզ չեմ ճանչնար։

— Ծառուղիին վրայ բացուող վանդակորմը գօց չէր, բացատրեց։

— Բայց բակին դո՞ւռը,

Զպատախանեց և խորհեցայ թէ հարկադրուած էր ծառաներուն սանդուղէն գալ։ Աւրեմն ծամրան դիտե՛ր։

Քիչ մը տագնապալի լոռութիւն մը տիրեց։ Կինը Տարուի նայեցաւ։ Զայն իրեն ներկայացուցի ակամայ։ Յետոյ ինդրեցի որ նստի և իր այցելութեան նպատակը պարզէ։

Քողը վեր առաւ ու տեռայ որ թիսագոյն էր, կանոնաւոր գէմփով, և եքէ շատ գեղեցիկ չէր, գոնէ անսահման հրապոյը մը ունէր, որ մանաւանդ իր աչքերէն, իր ծանրու վշտալից աչքերէն ծնունդ կ'առնէր։

— Ես տիկին Անտէռման եմ, բաւ պարզապէս,

— Տիկին Անտէռման, կրկնեցի հետզհետէ աւելի զորմացած։

Նոր լոռութիւն մը տիրեց։ Եւ շարունակեց հանդարտ ձայնով մը ու ամենահանդարտ երեւոյթով մը։

— Եկած եմ այն գործին համար . . . զոր դիտէք։ Խորհեցայ թէ կրնայի թերես քանի մը տեղեկութիւններ ստանալ ձեզմէ։

— Իրաւ որ, թերթերուն ըսածէն աւելի բան մը չեմ դիտեր, Տիկին։ Հաճեցէք ձշել թէ ի՞նչ բանի մէջ կրնամ օգտակար ըլլալ ձեզի։

— Չեմ դիտեր . . . չեմ դիտեր . . .

Այն ատեն միայն հասկցայ թէ իր հանդարտութիւնը կեղծ էր և թէ այդ կատարետ ապահովութեան երեւոյթին

տակ մեծ խռովք մը կը ծածկուէր: Եւ լոեցինք, երկուքս
ալ նեղութեան ենթարկուած:

Բայց Տասրուի, որ զայն դիտելէ դադրած էր, մօտեցաւ
ու ըսաւ.

— Կը հաճի՞ք թոյլ տալ, տիկին, որ քանի մը հարցուաւ-
ներ ընեմ:

— Ո՞հ, այս' ըսաւ, պիտի խօսիմ:

— Պիտի խօսի՞ք... ինչ որ ալ ըլլան այդ հարցուաւները

— Այս', ինչ որ ալ ըլլան:

Տասրուի մտածեց և սսաւ.

— Լուի Լաքօմազը կը ճանչն ՞ք:

— Այս', ամուսինին միջոցաւ:

— Վերջին անգամ ե՞րբ տեսաք զայն,

— Մեր տունը ճաշած իրիկունը,

— Այդ իրիկունը բան մը չկրցա՞ւ կարծել տաւ ձեզի թէ
այլևս պիտի չտեսնէիք զայն,

— Ո՛չ, Դէպի Խուսա ճամբորդութեան մը ակնարկած
էր, բայց շատ արտամօրէն:

— Ուրեմն կը յուսայի՞ք նորէն տեսնել զայն:

— Վաղպյաջորդ օրը ճաշի պիտի գար,

— Ինչպէ՞ս կը բացատրէ՞ք այդ անհետացումը:

— Չեմ բացատրեր.

— Անտէռմա՞ն:

— Չեմ դիտեր,

— Սակայն...

— Այդ մասին հարցում մի՛ ընէք ինծի:

— Էօ որ մրանի յօդուածը ըսել կ'ուզէ...

— Հօել կ'ուզէ թէ Վառէն եղբայրները մատ ունին
այս անհետացման մէջ:

— Չեր կարծիքն ալ ա՞յս է:

— Այս':

— Ի՞նչ բանի վրայ հիմնուած է ձեր համոզումը,

— Մեզմէ բաժնուած ատեն, Իուի Լաքօմալ թղթապա-
շակ մը ունէր, որ իր ծրագրին վերաբերեալ բոլոր թուղ-
թերը կը պարունակէր: Երկու օր ետքը, ամուսինին և Վա-
ռէն եղբայրներէն մէկուն միջն. — այն որ տակաւին ողջ
է... տեսակութիւն մը կատարուեցաւ, որու միջոցին ա-

մուսինս համոզում գոյացուց թէ այդ թուղթերը երկու եղ-
թայրներուն ձեռքը կը գտնուէին:

— Եւ կառավարութեան չիմացո՞ւց.

— Ո՛չ:

— Ինչո՞ւ:

— Վասն զի թղթապանակին մէջ Լուի Լաքօմալի թուղ-
թերէն տարրեր բան մը կը գտնուէր:

— Ի՞նչ,

Կինը վարանեցաւ, պատասխանելու վրայ եղաւ, յետոյ
վերջապէս լուրթիւն պահեց: Տասրուի չարունակեց:

— Ահաւասիկ ատոր համար է ուրեմն որ ձեր ամուսինը
առանց սստիկանութեան իմաց տալու, հսկողութիւն կա-
տարել կուտար երկու եղբայրներուն վրայ: Կը յուսար միե-
նոյն ատեն ձեռք բերել թուղթերը և այն... վտանգի են-
թարկող բանը. որուն չնորհիւ երկու եղբայրները տեսակ
մը շանթած կ'ընէին անոր.

— Անոր... և ինծի,

— Ո՞հ, ձեզի՞ ալ:

— Գլխաւորապէս ինծի:

Այս երկու բառերը խուլ ձայնով մը արտասանեց: Տաս-
րուի դիտեց, քանի մը քայլ առաւ և գարձեալ անոր մօ-
տենալով հարցուց.

— Լուի Լաքօմալին գրեցի՞ք:

— Անշուշտ... ամուսինս յարաբերութեան մէջ էր...

— Պաշտօնական նամակներէն զատ... ուրիշ նամակներ
չգրեցի՞ք Լուի Լաքօմալի: Ներեցէք պնդումիս համար, բայց
անհրաժեշտ է որ բոլոր ճշմարտութիւնը գիտնամ, Ուրիշ
նամակներ գրեցի՞ք:

Կինը կարմրելով ըսաւ.

— Այս':

— Եւ այդ նամակներն էին որ Վառէն եղբայրներուն
քով կը գտնուէին:

— Այս':

— Մ'. Անտէռմա գիտէ՞ ուրեմն:

— Չէ տեսած, բայց Ալֆուէտ Վառէն անոնց գոյու-
թիւնը յայտնած է, սպառնալով հրատարակութեան տալ զա-
Արսէ Լիւրիկն

նոնք եթէ ամուսինս իրենց դէմ գործէր: Ամուսինս վախ-
ցաւ... Գայթակղութեան առջեւ ետ քաշուեցաւ:

—Միայն թէ ամէն բան ըրաւ այդ նամակները խլելու
համար անոնցմէ.

— Ամէն բան ըրաւ... զոնէ ես այնպէս կ'ենթս դրեմ,
վասն զի, Ալֆրէտ Վառէնի հետ այդ վերջին տեսս կցութե-
նէն սկսեալ և քանի ոը խիստ բուռն խօսքերէ ետք, ո-
րոնցմով ինդիրը տեղեկո ցուց ինձի, ամուսինս և իմ մի-
ջեւ այլք մտերմութիւն մը, վստահութիւն մը չկայ: Եր-
կու օտարականներու պէս կ'ապրինք:

— Այդ պարագային, եթէ կորսնցնելիք բան մը չ-
նիք, ինչէ՞ն կը վախնաք:

— Որքան ալ անտարեր եղած ըլլայ իմ մասիս, ես
այն եմ զոր սիրեց. զոր տակաւին պիտի կրնար սիրել, —
ո՛չ, ասոր վստահ եմ, ըստու եռանդուն ձայնով մը, տակա-
ւին պիտի սիրեր զիս, եթէ այդ անիծեալ նամակները ձեռք
ձգած չըլլար:

— Ինչպէ՞ս, յաշողե՞ր է... Սակայն երկու եղբայրները
կ'զգուշանային:

— Այո, և նոյնիսկ կ'երեի թէ կը պարծենային որ
պահով թաքստոց մը ունին:

— Ուրեմն:

— Ամէն պատճառ ունիմ կարծելու թէ ամուսինս գը-
տա՞ծ է այդ թաքստոց:

— Ի՞նչ կ'ըսէք, ո՞ւր կը դանուէր:

— Հո՞ս:

— Հո՞ս:

— Այո, ես միշտ կը կասկածէի: Լուի Լադօմա, որ
հարագէտ է և մեքենագիտութեան սիրահար, իր պարագ
ժամերուն արկղներ և փականքներ չինելով կը զրօննէր:
Հառէն եղբայրները տեսած եւ յետոյ օգտագործած ըլլալու-
նն այդ թաքստոցներէն մէկը, պահելու համար նամակ-
ները... և անշուշտ նաև ուրիշ բաներ:

— Բայց անոնք հոս չին բնակեր ըսի,

— Մինչեւ ձեր գալը, այսինքն չորս ամիս առաջ, այս
չեղքը պարապ էր: Հաւանական է ուրեմն որ հոս կուզս յին-
ք, ասկէ զատ, մտածեցին թէ ձեր ներկայութիւնը պիտի
զեղէր զիրենք այն օրը, ուր պէտք ունենային իրենց թուզ-

թերը առնելու: Բայց հայիւի մէջ դրած չին ամուսինս,
որ Յունիս 22էն 23ի լուսնալու գիշերը սնառուկը կոտրեց,
իր փնտուածը առաւ և այցաքարտը ձգեց, երկու եղբայրնե-
րուն ցոյց տալու համար թէ այլևս իրենցմէ վախնալիք
բան մը չունէր և թէ զերերը կը փոխուէին: Երկու օր ետ-
քը, ժիշ Պասի յօդուածէն տեղեկանալով. կթիէն վառէն
ձեզի ներկայացաւ աճապարանքով, այս սրահին մէջ առան-
ձին մնաց, սնառուկը պարապ զտաւ և անձնապան եղաւ:

Պահ մը ետք Տասրուի հարցուց.

— Ասիկա պարզ ենթադրութիւն մըն է, այնպէս չէ:

Մ. Անտէումա բան մը չըսա՞ւ ձեզի:

— Ո՞չ:

— Զեզի հանդէպ իր ընթացքը չփոխւեցա՞ւ, աւելի
տիրուր, աւելի մտահող չերեցա՞ւ ձեզի:

— Ո՞չ:

— Եւ կը կարծէք թէ այնպէս պիտի ըլլար եթէ նա-
մակները գտնէ՞ր: Հստ իս, անիկա նամակները չէ առած:
Ինք չէ որ հոն մտած է:

— Բայց ո՞վ է ուրեմն:

— Այս խորհրդաւոր անձն է, որ կը վարէ այս գործը, որ
անոր ամբողջ թելերը ձեռքին մէջ ունի և կ'ուզգէ զայն
զէպի նպատակ մը, զոր մենք հազիւ կ'ընդնշմարենք այն-
քան կնճռուսութիւններու մէջէն, — այս խորհրդաւոր ան-
ձը, որուն ակներեւ ու ամենահզօդ գործողութիւնը կ'զգաց-
ուի առաջն վայրկեանէն ի վիր: Խնք և իր բարեկամներն
են որ Յունիս 22ին այս տունը մտած են: Խնք է որ երեան
հանած է թաքստոցը, ի՞նք է որ Մ. Անտէումայի այցաքար-
տը ձգած է. ի՞նք է որ ձեռք անցուցած է նամակները եւ
վառէն եղբայրներուն դաւաճանութեան ապացույցները:

— Ո՞վ է ինքը, ընդմիջեցի անհամբերութեամբ:

— Էֆօ տրանսի թղթակիցը, այդ Սալվաթորը: Բա-
ցայցայտ չէ: Իր յօդուածին մէջ չի հազորդեր մանրասա-
նութիւններ, զորս երկու եղբայրներուն գալանիքներուն
թափանցող մարդը միայն կրնայ գիտնալ:

— Այդ պարագային, թոթովից Տիկին Անտէումա սայ-
սակավ, իմ նամակներս ալ առած է և ի՞նք է որ հիմա կ'ըս-
պանայ ամուսինն: Ի՞նչ ընելու է, Աստուած իմ:

— Իրեն գրելու է, յայտարարեց Տապահ որոշապէս, ամէն բան յայնելու է իրեն տռանց դարձուածքի, իրեն պատմելու է ձեր բոլոր գիտցածը և ամէն ինչ որ կրնաք իւ մանալ:

— Ի՞նչ կ'ըսէք:

— Ձեր շան ալ անոր շանուն պէս է: Տարակոյս չկաց թէ երկու եղբայրներէն ողջ մնացողին դէմ կը գործէ, Անտէռմայի դէմ չէ որ զէնք կը փնտուէ, այլ Ալֆրէտ Վասէնի դէմ: Օգնեցէք անոր:

— Ի՞նչպէս:

— Ձեր ամռուսինին քո՞վ է այն վաւերաթուղթը, որ կ'ամրողացնէ և օդուագործել կուտայ Լուի Լաքօմպի յատակագիծերը:

— Այո՞ :

— Իմացուցէք Սալվաթօռին: Ի հարկին այդ վաւերաթուղթը հայթայթեցէք անոր: Մէկ խօսքով թղթակցեցէք անոր հետ: Ի՞նչ կը վասնպէք:

Խորհուրդը առաջին տեսութեամբ յանդուզն էր նոյն խոկ վտանգաւոր: Բայց Տիկին Անտէռմա ընտրութիւն ընելու վիճակի մէջ չէր: Ուստի ի՞նչ կը վտանգէր, ինչպէս ըստ Տասրուի: Եթէ անձանօթը թշնամը մըն էր, այս ձեռնարկը չէր ծանրացնէր կացութիւնը: Եթէ օտարական մըն էր որ մասնաւոր նպատակ մը կը հետապնդէր, երկրորդական կարեւորութիւն մը միայն պիտի տար այդ նամակներուն:

Ի՞նչ որ ալ ըլլայ, գաղափար մըն էր ասիկա և Տիկին Անտէռմա, իր շփոթութեան մէջ, շատ ուրախ եղաւ անոր յարելով: Սրտագեղ շնորհակալութիւն յայտնեց մեզի և խոստացու ամէն բան տեղեկացնել մեղ:

Սրդարն վաղայածորդ օրը մեղի կը դրէր ոս երկատողը, զոր ստացած էր իբրև պատասխան.

«Նամակները հոն չէին գտնուեր, բայց ձեռք պիտի ձգեմ զանոնք, հոգ մի՛ ընէք: Ես ամէն բանի վրայ կը հսկեմ.— Էլն.»

Թուղթը առի: Ճիշտ գիրն էր այն երկառղին, զոր անկողնիս քով գտնուած դիրքին մէջ մացուցած էին Յունիս 22ի իրիկունը:

Ուրեմն Տասրուի իրաւունք ունէր: Սալվաթօռ այս գործին կազմակերպիչն էր:

* * *

Սրդարն կ'ոկտէինք քանի մը նշոյլ տեսնել մեղ չըջապատող խաւարին մէջ և կարգ մը կէտեր կը լուսաբանուելին անակնկալ լոյսով մը: Բայց ուրիշ քանի կէտեր մութ կը մնային, ինչպէս «քուբա»յի երկու եօթնոցներու գիւտը: Իմ մասին, ես միշտ ասիկա միտք կը բերէի, թերեւս պէտք եղածէն աւելի հետաքրքրուելով այս երկու թուղթերէն, ուրօնց ծա կուտած եօթը պպտիկ պատկերները ուշադրութիւնն զրաւած էին այնչափ վրդովիչ պարագաներու մէջ: Անոնք ի՞նչ գեր կը խաղային տուամին մէջ: Ի՞նչ կարևորութիւն ընածայելի էր անոնց: Ի՞նչ եղբակացութիւն պէտք էր հանել առ իրողութենէն թէ լուի Լաքօմպի յատակադիմերուն համեմատ շինուած ընդգծովեան Քուբա»յի եօթնոց անսոնը կը կրէր:

Տասրուի ինք շատ չէր զբաղէր երկու թուղթերով և ամբողջովին նուիրուած ըլլալով ուսումնասիրութեանը ուրիշ խնդրի մը, որուն լուծումը աւելի ստիպողական կ'երեւարիւն: Հոչակաւոր թաքսուոցը կը փնտուէր անխոնջ կերպով:

— Եւ ո՞վ գիտէ, կ'ըսէր, թէ հոն պիտի չգտնեմ նամակները, զորս Սալվաթօռ չէ գտած... թերեւս անուշադրութեամբ: Շատ հաւատալի չէ որ վառէն եղբայրները իրենց անմատչելի հնթաղքած մէկ տեղէն վեցուցած ըլլան զի՞նքը, որուն անդնահատելի արժէքը գիտէին:

Եւ կը փնտուէր: Մեծ սրահը իրեն համար այլ եւս գալտանիք ունեցած չըլլալով, իր խուզարկութիւնները տարածեց մըւս բոլոր սենեակներուն մէջ: Դուրսով ներսով պրատեց, պատերուն քարերը և աղիւմները քննեց, տանիքին հերձագարերը հանեց:

Օր մը բանով մը և բրիչով մը եկաւ, բանը ինձի տուաւ, բրիչը ինք առաւ և թափուր գետինը ցոյց տալով ըստւ.

— Հոն երթանք:

Իրեն հետեւ եցայ առանց խանդակառութեան: Գետինը քանի մը մասերու բաժնեց և յաջորդաբար քննեց զանոնք: Բայց անկիւն մը, զոր կը կազմէին մերձակայ երկու շէնքերու պատերը, մորենիներով և խստերով ծածկուած մանրագարերը և խմձերու կուպակումը իր ուշադրութիւնը գրաւեց: Ակրաւ մէկդի առնել զանոնք:

Պարտաւորուեցայ օկնել իրեն: Ժամ մը, արեւին տակ:

անօդուտ կերպով նեղուեցանք : Բայց երբ , մէկդի տանուած քարերուն տակի հողը սկսանք փորել , Տասբոփի ըրիչը երեւան հանեց ոսկըներ , կմախքի մնացորդ մը , որուն շուրջ թելթել կ'ըլլալին տակաւին հագուստի կտորներ :

Յանկարծ տժգունեցայ : Եշմարեցի որ հողին մէջ մըսա-
ռւած էր երկաթեայ պղտիկ տախտակ մը, ուղղանկիւն ձե-
ւով կտրուած, որուն վրայ կարմիր բիծեր տեսայ : Ծռեցայ :
Ճիշտ էր : Տախտակը խաղի թուղթի մը ծաւալը ունէր և
կարմիր բիծերը, տեղ տեղ կրծուած սրիկնախ (սիւլիւլէն)
կարմիր մը, եօթը հատ էին, «քուրա»յի եօթնոցի մը եօթը
կէտերուն պէս շարուած և եօթը կէտերուն իւրաքանչփրին
վրայ ծակ մը բացուած :

— Ինծի մտկի ըրէք, տ'Ասոբախ։ Ես այլ եւս զգուեցայ
այս բոլոր պատմութիւններէն։ Զեզի համար աւելի աղէկ
եթէ անոնցմով կը շահագրգռուիք։ Ես այլ եւս չեմ ընկե-
րակցիր ձեզի։

Պատճառը յուզնումն էր, խիստ տաք արեւի մը ներքեւ
կատարուած աշխատութեան մը յօդնութիւնն էր, չեմ գի-
տեր: Իրողութիւնը ուս է որ մեկնած ատենս կ'երերայի և
պարտաւորուեցայ մնկողին մտնել, ուր 48 ժամ մնացի տես-
դագին և հրատոչոր, հալածուելով կ'ախսներէ, որոնք չուրջու-
կը պարէին և իրարու գլխի կը նետէին իրենց արիւնաներկ
սիրտերը:

Տասբոխի հաւատարիմ մնաց ինձի : Ամէն .օր 3-4 ժամ
նուիրեց , զորս իրաւ է թէ անցուց մեծ պրահին մէջ , վնասուե-
լով , պատերուն զարնեւով :

— Նամակները հան, այդ սենեւակին մէջ են, կ'ըսէր ին-

— Երբորդ օրուան առտուն տակաւին բաւական տկար,
բայց բժշկուած եղայ։ Թեթեւ նախաճաշ մը կազդուրեց զիս։
Բայց ժամը 5ին միջոցները ստացած մէկ հետագիրս ամէն
բանէ առելի նպաստեց իմ կատարեալ ապաքինութեանն, —
այնչափ հետաքրքրութիւնս սրուեցաւ նորէն և ամէն բանի
հակառակ։

Ստացած գիրս սա բառերը կը պարունակէր.

— Պարոն, — Տռամը, որուն առաջին արարուածը տեղի
ունեցաւ Յունիս 22էն 23ի լուսնալու գիշերը, իր վախճանին
կը մօտենայ: Երերու ոյժն իսկ պահանջելով որ դէմ դէմի
հանեմ այս տուամբն երկու գլխաւոր անձերը և թէ երես առ
երես բերուելու այս գործողութիւնը ձեր տասնը մէջ կատար-
ուի, անհունապէս երախտապարա պիտի ըլլամ ձեզ եթէ ին-
ձի փոխ տաք ձեր բնակարանը այսօրուան երեկոյթին հա-
մար: Լաւ պիտի ըլլայ որ ժամը 9էն 11 ձեր ծառան հեռաց-
ուի և նախապատիւ է որ դուք ալ ծայրայեղ ազնուութիւնը
ունենաք հակառակորդներուն ազգատ ասպարէց ձգելու: Յու-
նիս 22-23ի գիշերը կրցած է համինալ թէ ձեզի վերաբերած
բաներուն հանդէպ յարգանքը ո'քափ առաջ տարի: Կը կար-
ծեմ թէ նախատինք մը պիտի ընէի ձեզի եթէ վայրկեան մը
իսկ կասկածէի ձեր բացարձակ գաղտնապահութեան վրայ
հանդէպ անոր որ կ'սարագրէ Զերդ անձնուէր
ՍԱԼՎԱԹՈՒՆ

Այս նամակին մէջ քաղաքավար հեղնութեան շեշտ մը
կար և ըրած խնդրանքին մէջ՝ ա'յնպիսի սիրուն քմայք մը
որ հաճոյք զգացի: Հրապուրիչ փափկավարութիւն մը ցոյց
կուտար և թղթակիցս կարծես թէ վստահ էր հաւանութեան
վրայ: Ամեննեւին պիտի չուզէի խարել զինքը կամ ապերախ-
տութեամբ պատասխանել իր վստահութեան:

Ծառան, որուն թատրոնի առմասկ մը տուած էր, ու Տիգրան կ'ելլէր երբ Տասբախ եկաւ։ Նամակը ցոյց տուի անոր։

— Ե՞, ետքը, ըստ ինձի՞; Տես առնէս զի կարենան

—Գարտեղի

մանել : Եկաղեցի ու

—Եւ դուք ալ կ
ու ամեն ի՞նչ

Տապահանքութեալ կը խնդրեիս ձեզմէ . . .

— Բայց քամի որ կը լին ինձ պատճեն կը լին գրեն։ Գաղտնաւ-
պահ պիտի ըլլամ, Բայց չափազանց կը փափաքիմ անցած
դարձածը տեսնել։

Տասքոի սկսաւ լսնդաւ՝

—իրաւունք ունիք, բայ
պիտի պիտի շտաղտկանանք:

Զանգակի հարուած մը ընդմիջեց անոր իսուքը :
— Անոնք են, մրմռաց, և քսան վայրկեան առաջ : Անզարելի է :

Բակէն քաշեցի չուանը, որ պարտէղին դուռը կը բանար : Կին մը անցաւ պարտէղէն : Տիկին Անտէռմանն էր :

Ցուղուած կ'երեար և թոփովեց հեւասպառ . . .

— Ամուսինս . . . կուգայ . . . ժամադրութիւն ընի . . .

Նամակները իրեն պիտի տան :

— Ի՞նչէ՞ն գիտէք, բախ :

— Դիպուածով . Ամուսինս ճաշի ատեն նամակ մը ստացաւ . առելէ իմացայ :

— Հեռագի՞ր մը :

— Եյո՛, ծառան սիսալմամբ ինծի տուաւ : Ամուսինս իսկոյն առաւ, բայց շատ ուշ էր : Կարդացած էի :

— Ի՞նչ կարդացած էիք,

— Գրէթէ սա . «Այս իրիկուն, ժամը 9ին, Պուլվառ Մայյօ գտնուեցէք գործին վերաբերեալ վաւերաթուղթերով :»

Ճաշէն ետք սինեակս դացի : Յետոյ դուրս ելայ ու հուկայ :

— Ե՛. Անտէռմա չի՞ գիտեր հոս գալերնիդ :

— Ո՞չ :

Տարուի ինծի նայեցաւ :

— Ի՞նչ կը խորհիք, ըստ :

— Ի՞նչ որ դուք կը խորհիք, այսինքն Ե՛. Անտէռմա հրաւիրուած հակառակորդներէն մէկն է :

— Որո՞ւ կողմէ և ի՞նչ նպատակով :

— Ճիշտ ատիկա է զոր պիտի գիտնանք :

Մեծ սրանը տարի զանոնք :

Ի հարկին կրնայինք երեքս ալ վառարանին դարաւանդակին ներքե մնալ և պահուրաբլ թաւելի որահակին ետե : Տեղաւորուեցանք : Տիկին Անտէռմա մեր երկութին մէջտեղը նստաւ : Վարագոյրին ճեղքերէն ամբողջ սինեակը կ'երեար մեղի :

Ժամը 9 զարկաւ : Քանի մը վայրկեան ետք պարտէղին վանդակապատը իր ծիննենիներուն վրայ ձննչեց .

Կը խոստովանիմ թէ անձկութիւն մը կը զգայի և նոր տեսնդ մը կը գերագրուէր զիս : Հանելուկին լուծումը դիտաւ

նալու վրայ էի : Եփոթութիւն պատճառող արկածը, որուն իրադարձութիւնները չարաթներէ ի վեր տեղի կ'ունենային աչքիս առջեւ, վերջապէս պիտի պարզուէր և ճակատամարտը աչքերուս տակ տեղի պիտի ունենար :

Տարուի Տիկին Անտէռմայի ձեռքը բռնեց և ըստ :

— Ամսաւանդ չարժում մը մի՛ ընէք : Ի՞նչ որ ալ լոէք կամ տեսնէք, անկարեկիր մնացիք :

Մէկը ներս մտաւ : Եւ իթիէն Վառէնի հետ իր նմանութիւնը պատճառաւ իսկոյն ճանչցայ թէ եղբայրը՝ Ալֆոչտնէք : Նոյն ծանր քալուածքը, նոյն հողագոյն գէմքը, մօրուքով շրջանակուած :

Ներս մտաւ մտահոմ դէմքովը մարդու մը, որ սովորութիւն ունի իր չուրջը թակարդներէ վախնաչու, որ անոնց հոտը կ'առնէ և կը խուսափի անսոցմէ : Մէկ ակնարկով դիտեց սինեակը որ ես այն տպաւորութիւնը ունեցայ թէ ժամանակով մը ծածկուած այս վառարանը անհաճոյէր իրեն : Երեք քայլ առաւ գէպի մեր կողմը : Բայց գաղափար մը, անշուշա աւելի հրամայական, անոր միտքը փոխեց, վասն զի գէպի պատը գարձաւ, երփնագոյն մօրուք և շողշողուն առա ունեցող խճանկար թագաւորին առջև կեցաւ և երկարօրէն քննեց զայն, աթոռի մը վրայ ելլելով, մատովը հետեւելով ուսերուն և գէմքին շրջագիծերուն և պատկերէն կարդ մը մասերը չօշափելով : Բայց յանկարծ աթոռէն վար ցատկեց և պատէն հեռացաւ : Անսաձայն մը կը լուուէր : Ակմին վրայ երեւցաւ Ե՛. Անտէռմա :

Պանքէոր զարմանքի պաղապակ մը արձակեց .

— Դո՞ւք, դո՞ւք : Դո՞ւք կանչեցիք զիս :

— Ե՞ս, բայց ամենեւին, բոլոքեց Վառէն ճաթած ձայնով մը, որ իր եղբօրը ձայնը յիշեցուց ինծի, ձեր նամակին վրայ եկայ :

— Իմ նամակու :

— Չեր կողմէ ստորագրուած նամակ մը, որով կ'առաջարկէք ինծի . . .

— Ես նամակ չեմ գրած ձեզի :

— Նամակ չէք գրած :

Վառէն բնագրաբար զգուշացաւ ո՞չ թէ պանքէուին, անձանօթ թէնամիին դէմ, որ այս թակարդին մէջ ձգած այլ

Եր զինք : Երկրորդ անգամ աչքերը դարձան մեր կողմը եւ-
արագօրէն ուղղուեցաւ գէպի գուռը :

Մ . Անտէռմա անոր ճամբան գոցեց :

— Ի՞նչ կ'ընէք, վա՛ռէն :

— Առոր տակ մեքենայութիւններ կան, որոնցմէ չեմ
ախորժիր : Կ'երթամ : Մնաք բարով :

— Գայրկեան մը :

— Մի՛ պնդէք, Մ . Անտէռմա, իրարու ըսելիք բան մը
չունիք :

— Եատ ըսելիքներ ունինք և առիթը խիստ լաւ է :

— Թողէք որ անցնիմ :

— Ո՛չ, ոչ, պիտի չանցնիք :

Վառէն ետ ետ գնաց, պանքէռին վճռական ընթացքէն
վախնալով :

— Աւրեմն շուտ խօսինք որ վերջանայ, ըստ :

Բան մը կը զարմացնէր զիս և չէի տարակուսեր թէ ըն-
կերներս ալ միւնոյն յուսախաբութիւնը չունենային : Ի՞նչ-
պէս կ'ըլլար որ Սալլաթօն ներկայ չէր : Իր ծրագրին մէջ
չկա՞ր միջամտել : Եւ պանքէռին ու Վառէնին երես առ երես
բերուիլը բաւակա՞ն կ'երեւար իրեն : Տարօրինապէս խռոված
էր : Իր բացակայութեան պատճառաւ իր կաղմակերպած, իր
ուղած այս մենամարտը եղերական ընթացքը կ'առնէր այս
դէպքերուն, զորս կը յարուցանէ և կը վարէ ճակատագրին
խիստ հրամանը և ոյժը, որ այս երկու մարդիկը իրարու դէմ
կը հանէր, նո՞յնչափ աւելի տպաւոչութիւն կը գործէր որչափ
կը գտնուէր անոնցմէ զուրու :

Պահ: մը ետք Մ . Անտէռմա մօտեցաւ Վառէնի և գէմ
առ դէմ, աչքերը աչքերուն մէջ, ըստ :

— Հիմակ որ տարիներ անցան ու այլ եւս վախնալու-
թան մը չունիք, անկեղծօրէն պատասխանեցէք ինձի, վա-
ռէն : Լուի Լաքօմպը ի՞նչ ըրիք :

— Ահաւասիկ հարցում մը : Որպէս թէ կարենայի գիտ-
նալ անոր ի՞նչ եղած ըլլալը :

— Գիտէք, գիտէք : Զեր եղբայրն ու գուռք անոր հետ
էիք, գրեթէ անոր մօտ կ'ապրէիք, այսինքն այն մըեւնոյն
տան մէջ, ուր կը գտնուինք : Անոր բոլոր աշխատութիւննե-
տան մէջ, բոլոր ծրագիրներուն տեղեակ էիք : Եւ վերջին իրի-
րուն, բոլոր ծրագիրներուն տեղեակ էիք :

կունք, Վա՛ռէն, երբ Լուի Լաքօմպը մինչեւ դուռը տարի :

անուայ երկու ուրուանկարներ, որոնք մութին մէջ կը պահէ-
ուըտէին : Այս մասին երգում ընկլու պատրաստ եմ:

— Եւ երգում ընկլնէդ հ'տքը :

— Զեր եղբայրը և դուռք էիք, Վա՛ռէն :

— Ապացուցէ՛ք :

— Բայց լաւագայն ապացոյցը սա՛ է որ երկու օր եաքը
դուռք իսկ ինձի կը ցուցնէիք թուզթերը և յատակագիծերը,
զորս առած էիք Լաքօմպի թղթապանակէն և կ'առաջարկէիք
ինձի ծախել : Այդ թուզթերը ի՞նչպէս անցած էին ձեր
ձեռքը :

— Զեզի ըսի, Մ . Անտէռմա, նոյն ինքն Լուի Լաքօմպի
սեղանին վրայէն գտանք իր անհետացումին յաջորդ առ-
տուն :

— Ճիշդ չէ :

— Ապացուցէ՛ք :

— Արդարութիւնը պիտի կրնար ապացուցանել :

— Ինչո՞ւ չզիմեցիք արդարութեան :

— Ինչո՞ւ, ա՛հ, ինչո՞ւ...

Լուց տիտուր դէմքով : Եւ միւսը չարունակեց .

— Տեսէք, Մ . Անտէռմա, եթէ ամենափոքր ստուգու-
թիւն մը ունեցած ըլլայիք, մեր կողմէ ձեզի եղած պղտիկ
սպառնալիքը չէր որ պիտի արդիկեր . . .

— Ի՞նչ սպառնալիք : Այդ նամակները : Միթէ կ'երե-
ւակայէք թէ վայրկեան մը իսկ հաւատացի՞ , երբեք . . .

— Եթէ չհաւատացիք այդ նամակներուն, ինչո՞ւ հա-
զարներ և հարիւններ առաջարկեցիք ինձի զանոնք ձեռք
անցընելու համար : Եւ ինչո՞ւ անկէ ի վեր անասուններու
պէս նեղը խօթեցիք մեղ՝ եղբայրու ու զիս :

— Առնելու համար յատակագիծերը, զորս ունենալ
կ'ուզէի :

— Բաներնիդ գացէք, նամակներուն համար էր : Անգամ
մը որ նամակները ձեռք անցընէիք, կառավարութեան պի-
տի մատնէիք մեզ :

Բարձրաձայն խնդաց և յանկարծ ըսդմիջեց իննդուքք :

— Իայց ա՛լ բաւական է, ըստ : Ի զուր պիտի կրկնենք
միւնոյն խօսքերը : Քայլ մը առաջ պիտի չերթանք : Հետե-
ւաբար հոն կենանք :

— Հոն պիտի չկենանք, ըստ պանքէրը, և քանի որ

Նամակներուն խօսքը բրիք, հոսկէ դուրս պիտի չելլեք մինչ
շեւ որ զանոնք չղարձնէք ինծի:

— Դուրս պիտի ելլեմ:

— Ո՞չ, ո՞չ:

— Մափէլ ըրէք, Մ. Անտէ՛ռմա, խորհուրդ կուտամ ձեւ
դի...:

— Դուրս պիտի չելլէք:

— Պիտի տեսնենք թէ դուրս պիտի ելլեմ թէ ո՞չ, ըստ
Վասէն կատաղութեան այնպիսի շեշտով մը որ Տիկին Ան-
տէռմա ակար ձիչ մը խեղդեց:

Վասէն լսած պիտի ըլլայ, վամսզի ուզեց բոնի անցնիլ:
Մ. Անտէռմա ետ մղեց զայն ուժգին կերպով: Այն ատեն-
տեսայ որ ձեռքը բաճկոնին գրպանը կը խօթէր:

— Վերջին անգամ մը:

— Եախ և առաջ նամակները:

Վասէն ատրճանակ մը հանեց և Մ. Անտէ՛ռմայի նշան
առնելով հարցուց.

— Այո՞ թէ ո՞չ:

Պանքէռը իսկոյն ծռեցաւ:

Հրադէնի հարուած մը պայթեցաւ: Զէնքը ինկաւ Վա-
սէնի ձեռքէն:

Ապշեցայ մնացի: Հարուածը ձիշդ քովէն արձակուած
էր: Եւ Տշորոին էր որ ատրճանակի գնդակով մը Ալֆոչտ.
Վասէնի ձեռքէն թոցուցած էր զէնքը:

Եւ յանկարծ երկու հակառակորդներուն միջեւ, Վասէնի
դէմը ցցուելով, հեղնաբար կ'ըսէր.

— Բախտաւոր էք, բարեկամն: Զեր ձեռքին նշան առի-
և ձեր ատրճանակին զարկի:

Երկուքն ալ Տասրոիի կը նայէն, անշարժ և շփոթած:
Տասրի ըստ Պանքէռին:

— Ներեցէք, Պա՛րոն, որ ինծի չվերաբերած բաներու
կը խառնուիմ: Բայց ստուգիւ ձեր խաղը շատ ձախաւերու-
թեամբ կը խաղաք: Թոյլ տուէք որ թուղթերը ես բանեմ:
Ցեսոյ միւօին դառնալով ըստ:

— Մենք երկուքնիս պիտի խաղանք, ընկեր:

Բայց կ'աղաչեմ, շիտակ խաղանք: Յաղթաքարդը (քօղ)
«քուբա» է և եօթնոցը կը խաղամ:

Եւ անոր քիթին մօտեցուց երկաթէ տախտակը, ուր
եօթը կարմէր կէտեր նշանակուած էին:

Երբեք ինծի արուած չէ այդպիսի այլայլութիւն մը տես-
նել: Կապարագոյն, աչքերը խոշոր խոշոր բացուած, զիմա-
գիծերը անձկութենէն գալարուած, մարզը կարծես թէ հիբ-
նոսացած էր իրեն ներկայացուած պատկերէն:

— Դուք ո՞վ էք, թոթովեց:

— Արդէն ըստ, մէկը որ իրեն չվերաբերած բաներով
կ'զբաղի, բայց հիմնովին կ'զբաղի:

— Ի՞նչ կ'ուզէք:

— Ի՞նչ որ բերած ես:

— Ես բան մը չեմ բերած,

— Այո՞ բերած ես, ապա թէ ոչ պիտի չգայիր: Այս
առառու երկուող մը ստացար, որ կը հրամայէր քեզ ժամը 9ին
հոս գաւ և կը հրամայէր քու ունեցած բոլոր թուղթերդ քե-
րել: Արդ, անաւասիկ եկած եծ: Ո՞ւր են թուղթերու:

Տասրուէր ձայնին և կերպարանքին մէջ հեղինակութիւն
մը կար որ կը շփոթեցնէր զիս, գործելու բոլորովին նոր ե-
ղանակ մը այդ մարդուն քով, որ սովորաբար անհոգ և հե-
զահամբոյը էր: Վասէն, բացարձակապէս նուածուած, իր
գրպաններէն մէկը ցոյց տուաւ:

— Թուղթերը հոս են:

— Ամենքն ալ ո՞վ են:

— Այո՞:

— Այն բոլո՞րը, զորո գտար Լուի Լաքօմպի թղթապա-
կին մէջ և զորո ծախսեցիր հազարապեա մօն Լիպէնի:

— Այո՞:

— Ընդօրինակութիւնն է թէ իսկականը:

— Իսկականը:

— Ո՞րչափ կ'ուզես.

— Հարիւր հազար:

— Դուն խենթ ես, ըստ Տասրոի: Հազարապեալ քուն
հազար միան տուաւ: Քսան հազարը ջուրը ձղուեցաւ, քա-
նի որ փորձերը ձախողեցան:

— Զկրցան յատակագիծերը գործածել:

— Յատակագիծերը թերի են:

— Ուրեմն ինչո՞ւ կը պահանջէք ինձմէ:

— Պէտք ունիմ։ Հինգ հազար ֆրանք կուտամ։ Փարս
քը աւելի չեմ տար։
— Տասը հազար։ Փարա մը պակաս չեմ առներ։
— Շատ աղէկ, տուի,
Տասրոի Մ. Անտէռմայի դարձաւ։
— Հաճեցէք չէք մը ստորագրել, պարո՞ն, ըստ։
— Բայց ・・・ քովս չէ ・・・
— Զեր չէքի տեսրա՞կը։ Ահաւասի՞կ։
Մ. Անտէռմա Տասրոէի երկարած տեսրակը շօշափեց
ապշանար։
— Իմա է ・・・ ըստ։ Ի՞նչպէս կ'ըլլայ։
— Պարապ խօսք չուզեր, կ'աղաչեմ, սիրելի պարո՞ն,
ստորագրեցէ՞ք։
Պանքէսը դիմչը հանեց և ստորագրեց։ Վառէն ձեռքը
երկնցուց։
— Ձեռքերդ վար ա՛ռ, ըստ Տասրոի։ Ամէն բան լը-
միցած չէ։
Եւ խօսքը պանքէսին ուղղելով հարցուց։
— Նամակներո՞ւ ալ խնդիր կայ, զորո կը պահանջէք։
— Այո՛, ծրար մը նամակ։
— Ուր են այդ նամակները, Վառէ՞ն։
— Քովս չին։
— Ի՞ւր են, Վա՛րէն։
— Զեմ՞ դիտեր։ Եղբօրս քով էին։
— Հոս, այս սենեակին մէջ պահուած են։
— Այդ պարագային գւաեք թէ ուր են։
— Ինչպէս գիտնամ։
— Դուք չէք որ թաքստոցը բացած էք։ Ամէվաթոռի
չափ լաւանեղեակ կ'երեաք։
— Նամակները թաքստոցին մէջ չեն։
— Են։
— Բա՛ց։
Վառէն կառկածու ակնաշող մը ձգեց։ Տասրոի և Սալ-
վաթօռ լոկալէս մէկ հուշի չէի՞ն, ինչպէս ենթադրել կու-
տար ամէն բան։ Եթէ այո՛, արդէն ծանօթ թաքստոց մը
ցոյց տալով բան մը չէր կորսացնէր։ Եթէ ո՛չ, անօդուտ էր։
— Բա՛ց, կրկնեց Տասրոի։

— «Թուբայ»ի եօթնոց չունիմ։
— Կա՛յ, ըստ Տասրոի երկաթեայ տախտակը երկարելով
վառէն ետ ետ գնաց ահարել։
— Ո՛չ ・・・ ո՞չ ・・・ չեմ ուզեր։
— Աղ հոգ չէ ・・・
Տասրոի երբներանդ մօրուքով թագաւորին քով գնաց,
աթոռի մը վրայ եկաւ և «քուշա»յին եօթնոցը դրաւ սուրին
վարի կողմը, բռնատեղին դէմ և ա՛յն կերպով որ տախտա-
կին եղերքները ճշդիւ ծածկեն սուրին երկու եղերքները։
Յեայ, երբիննի մը միջոցաւ զոր փափոխակի մացուց «քու-
րա»յին եօթը կէտերուն ծայրերը բացուած եօթը ծակերուն
իւրաքանչիւրին մէջ, ինձանկարին պատիկ քարերէն եօթը հա-
տին վրայ ճնշեց։ Խոկոյն թագաւորին ամբողջ իրանը առանց-
քին վրայ զարձաւ, երևան համելով լայն բացուածք մը, որ
յարդարուած էր արկղի մը պէս, երկաթեայ զրուագներով և
փայլուն պողպատէ երկու զարակներով։
— Ահա կը տեսնես, Վա՛ռէն, արկղը պարապ է։
— Արդարեւ այնպէս է։ Այն ատեն եղբայրս առած պիտի
րը նամակները։
Տասրոի մարդուն քով եկաւ և ըստ անոր։
— Վարպետութիւն մի՛ ծախեր ինձի։ Ուրիշ թաքստոց
մը կայ, ուր է։
— Զկայ։
— Դրա՞մ կ'ուզես։ Ո՞րչափ
— Տասր հազար։
— Մ. Անտէ՛ռմա, այդ նամակները ձեզի համար տասը
հազար ֆրանք կ'արժեն։
— Այո՛, ըստ պանքէսը զօրաւոր ձայնով մը։
Վառէն գոցեց արկղը, «քուբա»յին եօթնոցը տուաւ ակ-
ներեւ գարշանքով մը և դրաւ սուրին վրայ, ծիշտ միւնոյն
տեղը։ Հերիւնը յաջորդաբար խոթեց «քուբա»յին եօթը կէ-
տերուն ծայրերը։ Ճանչիւն մը լսուեցաւ, բայց այս անգամ
անակնկա՛լ բան, արկղին մէկ մասը միայն իր առանցքին
վրայ զարձաւ մեծ դրան հաստութեանը մէջ շինուած պատիկ
արկղ մը եւ և ան հանելով։
Նամակներուն ծրաբը հոն էր, առասանով մը կապուած
եւ կնքուած։ Վառէն Տասրոիի յանձնեց զայն։ Այս վերջինը
հարցուց։

— Զէքը պատրաստ է, Մր. Անտէռմա :

— Այո՛ :

— Քովերնի՞դ է վերջին վաւերաթուղթը, զոր կուի կազմակէն առած էք և որ կ'ամբողջացնէ ընդծովեալին յատակագիծները :

— Այո՛ :

Փոխանակութիւնը կատարուեցաւ : Տասրոփ վաւերաթուղթը և չէքը դրսանը դրաւ և ծրարը Մ. Անտէռմայի յանձնեց,

— Ահաւասիկ ձեր փափաքածը, պարո՞ն, ըստա անոր :

Պանքէռը պահ մը վարանեցաւ, որպէս թէ կը վախնար ձեռք դպցներէ այդ անիծեալ էջերուն, զորս փնտուած էք այնաքան սաստկութեամբ : Յետոյ ջղալին շարժումով մը առաւ :

Քովէս հեծեծանք մը լսեցի : Տիկին Անտէռմայի ձեռքը բռնեցի : Սառած էք :

Տասրոփ ըստա պանքէռին .

— Կարծեմ թէ, պա՛րոն, մեր խօսակցութիւնը վերջաշած է : 0՛հ, չորհակալութիւն չուղեր, կ'աղաչեմ : Դիպուածը միայն ուղեց որ կարենամ օգտակար ըլլալ ձեզի :

Մ. Անտէռմա հեռացաւ : Իր կողջը կողմէ կուի կաքօմպի ուղղուած նամակները կը տանէր :

— Սքանչելի է, պոռաց Տասրոփ ուրախ դէմքով մը, ամէն բան լաւագոյն կերպով կարգադրուեցաւ : Այլ եւս կը մնայ մեր գործը կարգադրել, ընկե՛ր : Թուղթերը քո՞վդ են :

— Ահաւասիկ :

Տասրոփ ուշագրութեամբ պրապտեց, քննեց զանոնք : Յետոյ դրսանը դրաւ :

— Ազէ՛կ, խօսքդ պահեցիր :

— Բայց . . .

— Բայց ի՞նչ :

— Երկու չէքե՞րը . . . , դրա՞մը :

— Է՛ ուրեմն, մա՛րդուկս, դուն յանդուզն մէկն ես :

Ի՞նչպէս, կը համարձակիս պահանջե՛լ :

— Կը պահանջեմ ինչ որ առնելիքս է :

— Ուրեմն քեզի բա՞ն մը կը պարտին քու դողցած թուղթերուդ համար :

Բայց մարդը ինքնիրմէ դուրս ելած կ'երեւար : Բարկութենէն կը դողար : Աչքերը արիւնով լեցուած էին :

— Դրամը . . . , քսան հազարը . . . , թոթովեց :

— Անկարելի է . . .

— Դրա՞մը . . .

— Քեզ տեսնեմ, խելքդ զուխոդ ժողվէ և զաշոյնդ հանդարտ ձգէ իր տեղը :

Թեւը լունեց ա՛յնչափ ուժգին կերպով որ մարդը ցաւէն պոռաց :

Տասրոփ աւելցուց .

— Գնա՛, բարե՛կամ, օդ ա՛ռ որ բացուիս : Կ'ուզես որ առաջնորդեմ քեզ : Թափուր գետինէն պիտի անցնինք ու ես քեզի ցոյց պիտի տամ խեճեր, որոնց տակ . . .

— Ճիշդ չէ՛, ճիշդ չէ՛ :

— Բայց այո՛, ճիշդ է : Եօթը կարմիր կէտերով այդ երկաթեայ տախտակը հննէ գտնուեցաւ : Կը յիշե՞ս, Լուի Լաքօմա միշտ իրեն հետ կը կրէր այդ տախտակը : Եզրայրդ ու դուն թաղեցիք զայն դիակին հետ . . . և ուրիշ բաներու հետ, որոնք մեծապէս պիտի շահագրդուեն դատական իշխանութիւնը :

Վառէն երեսը ձեռքերուն մէջ ծածկեց : Յետոյ ըստա .

— Աղէկ : Ես խաղի եկայ : Այս եւս չխօսինք անոր վըքայ : Բառ մը սակայն : Կ'ուզէի գիտնալ . . .

— Մտիկ կ'ընեմ :

— Այս երկու արկղներէն մեծին մէջ պղտիկ արկդ մը կա՞ր :

— Այո՛ :

— Երբ Յունիս 22-23ի գիշերը հոս եկաք, մէջն էր :

— Այո՛ :

— Ի՞նչ կը պարունակէր . . .

— Ի՞նչ որ Վառէն եղբայրները դրած էին անոր մէջ, — Բաւական սէրուն հաւաքածոյ մը գոհարեղէններու, աղամանդներու և մարգարիտներու :

— Եւ առի՞ք զանոնք:

Արսէն լիւրէն

— Հա՛րկաւ : Եթէ իմ տեղս ըլլայիր , պիտի չառնէի՞ր
 — Աւրեմն այդ արկղիկն անհետացումը հաստատելուն
 համար է որ եղբայրս անձնասպան եղաւ :
 — Հաւանական է : Հազարապետ Ձօն Լիպէսի հետ ձեր
 թղթակցութեան անհետացումը բառակառն չէր : Բայց արկղի-
 կին անհետացումը . . . Ուրիշ հարցնելիք ունե՞ս :

— Սա՛ ալ պիտի հարցնեմ : Ձեր անունը :

— Սարկա կ'ըսես որպէս թէ վրէժինդրական գաղա-
 փարներ ունենայիր :

— Հա՛րկաւ : Բախտը դառնայ : Այսօր գուռ ամէնէն
 զօրաւորն էք : Վաղը . . .

— Դուն զօրաւոր պիտի ըլլաս :

— Կը յուսամ : Ձեր անունը :

— Արսէն Լիւրէն :

— Արսէն Լիւրէն :

Մարդը գողգոջեց , լախտի հարուած մը ստացածի պէս :
 Կ'արծես թէ այդ երկու բառերը ամէն յայս խլեցին իրմէ :
 Տասբոյ սկսաւ ինդալ :

— Ա՛ն , կ'երեւակայես թէ Մ . Տիւրան մը կամ Տիւրօն
 մը պիտի կրնա՞ր կազմակերպել այս աղւոր գործը : Առնուազն
 Արսէն Լիւրէն մը պէտք էր : Եւ հիմտկոր տեղեկացար : Պըզ-
 տիկո , զնա վրէժինդրութիւնդ պստրաստէ : Արսէն Լիւրէն
 քեզի կ'սպասէ :

* * *

— Տասբոյ՝ , Տասբոյ՝ , պոռացի տակաւին և ակամայ ի-
 րեն տալով այն անունը , որով ճանչցած էի զինք :

Թաւիչէ վարագոյրը մէկդի ասի : Վաղեց :

— Ի՞նչ է , ի՞նչ կայ , ըսաւ :

— Տիւրէն Անտէռմա հիւանդ է :

Փութաց , աղեր հոսոտել տուաւ անոր և ինամելով մէկ-
 տեղ , ինձի հարցուց :

— Ե՞ , ի՞նչ պատահեցաւ ուրեմն :

— Նամակները , ըսի . . . լուի Լաքօմպի նամակները ,
 Չդր իր ամուսինչն տուիք :

Զեռքը ճակտին զարկաւ :

— Կարծեց թէ այդպէս ըրած էի . . . Բայց այս՝ վեր-
 ջապէս , կրնար այդպէս կարծել : Ի՞նչ տիւմար եմ :

Տիւրէն Անտէռմա , սթափելով անյագորէն մտիկ կ'ընէր :

Արսէն Լիւրէն թղթապանակէն հանեց պղտիկ ծրար մը , որ
 ամէն կերպով կը նմանէր Մ . Անտէռմայի տարած ծրարին :

— Ահաւասկէ ձեր բուն նամակները , Տիւրէն , ըսաւ :

— Բայց . . . միւսնե՞րը :

— Միւսներն ալ անոնց պէս են , բայց այս գիշեր իմ
 կողմէս ընդօրինակուած և խնամքով կարգադրուած : Ձեր ա-
 մուսինը կարգացած ատեն ա՛յնչափ ուրախ պիտի ըլլայ որ-
 չափ մտքէն պիտի չանցընէ թէ անոնց տեղ ուրիշներ զրուած
 են , քանի որ ըստ երեւոյթին ամէն բան իր աչքին առջեւ
 տեղի ունեցաւ :

— Գիրը . . .

— Զկայ գիր մը զոր կարելի չըլլայ նմանցնել :

Տիւրէն Անտէռմա չնորհակալութիւն յայտնեց երախտա-
 գիտական այն միւսնոյն խօսքերով , զորս պիտի ուզդէր իր
 դասակարգէն մարդու մը և հասկցայ թէ լսած ըլլալու չէր
 վառէնի և Արսէն Լիւրէնի միջև փոխանակուած վերջին խօս-
 քերը :

Ես չփոթութեամբ կը նայէի անոր , չգիտնալով թէ ի՞նչ
 ըսեմ այդ վաղեմի բարեկամին , որ ա՛յնչափ անակնկալ երե-
 ւոյթով մը կը ներկայանար ինձի : Լիւրէն , Լիւրէնն էր : Ա-
 կումբի ընկերու ուրիշ մէկը չէր բայց եթէ Լիւրէնը : Զար-
 մանքս չէր փարատեր : Բայց բնք իրտա հանդարտորէն ըսաւ .

— Կրնաք հրամեշտ տալ ֆան Տասբոյի :

— Ո՛ն :

— Այս՝ , Ժան Տասբոյի ճամրորդելու . համար կը մեկնի :

Մարսք կը զրկեմ զայն : Շատ կարելի է որ իրեն արմանի
 վախճան մը գտնէ հոն : Եայն խալ կը խոստովանիմ թէ իր
 մտադրութիւնը այն է :

— Բայց Արսէն Լիւրէն մեզի կը մնայ , այնպէս չէ :

— Ո՛ն , առաջուընէ աւելի : Արսէն Լիւրէն տակաւին
 իր ասպարէզին սկիզբն է և կը յուսայ :

Հետաքրքրութիւնան անդիմագրելի շարժումով մը մօտեցայ և Տիկին Անտէռմայլն քիչ մը հեռացնելով զայն՝ լսի .

— Վերջապէս գտա՞ք ուրիշն երկրորդ թափառոցը, ուր կը գտնուեմ նամակներու ծրաբը:

— Բաւական նեղութիւն քաշեցի: Երէկ միայն, կէս օքըն ետքը, ձեր պառկած միջոցին դաշայ: Եւ սակայն Աստուած գիտէ թէ ո՞րչափ դիւրին էք: Բայց ամէնէն պարզ բաները անոնք են, որոնց վրայ ամէնէն ետքը կը մտածուի:

Եւ «քուբա»յին հօթնոցը ցոյց տալով աւելցուց .

— Աղէկ գուշակած էի թէ մեծ արկղը բանալու համար պէտք էր այս քարդը խճանկար մարդուկին սուրին վրայ գընել,

— Ի՞նչպէս գուշակած էիք :

— Ծատ գիւրատ : Իմ մասնաւոր տեղեկութիւններուանձամեմատ, Յունիս 22ի իրիկունո՞ւսուածածկած ատեն...

— Ինձմէ բաժնուելէ Կտրօ... .

— Տրամաբանութիւնը ճիշդ էր :

— Ուստի հոռ եկած ատենս գիտէի թէ գաղանի փականքով սնտուկի մը մէջ արկղիկ մը կար և թէ «քուբա»յին եօթնոցը անոր բանալին էր : Կը մնար ուրեմն այդ «քուբա»յին եօթնոցը գնել տեղ մը , որ ակներե կերպով իրեն վերապահուած ըլլար : Մէկ ժամուան քննութիւնը բաւական եղաւինծի :

— У ξ° 4 дмд:

— Խճանկարէ մարդուկը դիտեցէք :

— Ծերունի կա՞յսր :

— Այս ծերունիք կայսրը բոլոր խաղի թուղթերուն «քուռակ» մեն «աէւո՞»։ Կարուսոց կոնկրետագույնեւ։

— Արդարեւ այդպէս է . . . բայց «քուբա»յին եօթնոցը
ինչո՞ւ երեսմն մեծ և երբեմն պղտիկ արկղը կը բանայ։ Եւ
ինչո՞ւ նախ մեծ աշկղը միայն բացիք։

— Ինչո՞ւ, բայց վասն զի միշտ կը յամառէի «քուբա»յի
եօթնոցը միևնոյն ձեւով դնելու : Երէկ միայն նշամարեցի թէ
զայն դարձնելով, այսինքն եօթներորդ կէտը, որ մէջտեղինն
է, վերի կողմը դարձնելով փոխանակ վարի, եօթը կէտերուն
շարժուածքին ձեւը կը փոխուէր :

Հարկան

— Անշուշտ հարկաւ, բայց հարկ էր մտածել :

— Ուրիշ բան մը հարցնեմ : Նամակներուն պատմութիւնը չէի՞ք գիտեր . երբ տակաւին Տիկին Անտէռմա . . .

— Իմ առջեւո չէ՞ր խօսած : Այո՛ : Մնտովին մէջ ար-
կղիկէն զստ երկու եղբայրներուն նամակները միայն գրած
էի , — Նամակներ , որոնք իրենց դաւաճանութիւնը յայտնե-
ցին ինձի :

— Վերջապէս դիպուածով էր որ նախ և առաջ երկու եղբայրներուն պատմութիւնը վերակազմեցիք, յետոյ ընդ-ծովեալին լատակագիծերը և միւս թուղթերը դատան։

— Այս, դիպուածով

— Բայց ի՞նչ նպատակով փնտռեցիք...

Տասընի Խօսքս բնդմիջեց խնդալով

— Տէ՛ր Աւատուսծ, այս գործը մ' բչափ կը շահագրգոնէ

= ψ_0 *бумеранг*

— Ե' ուրեմն, քիչ մը ետքը, երբ տիկին Անտէռման
տուն տանիմ և Ե՞ց Տը Ֆուանին ղրկեմ դրելիք երկտողս,
կուզամ և մանրամասնօրէն կը խօսինք:

Նստաւ և գրեց մէկը այն պղտիկ զեկոյցներէն, ուր ի ցայտ կուգայ իր քմայքք : Ո՞վ չի ցիշեր այն աղմուկը զոր այս զեկոյցը բրաւ բոլիանդակ աշխարհի մէջ :

Ահաւասիկ այդ զեկոյցը

«Արաէն կիւրէն լուծեց հանկլուկը, զոր վերջերս մէջ-
տեղ դրած էր Սալվաթոռ։ Ձեռք անցուցած ըլլալով ճար-
տարագէտ լուի կաքօմպի բոլոր թուղթերը և խսկական յա-
տակագիծերը, ծովային նախարարին դրկեց զանոնք։ Այս
առթիւ հանգանակութիւն մը կը բանայ պետութեան նուի-
րելու համար այս յատակագիծեամբ համեմատ շինուած ա-



ուաշխն ընդծովեան : Եւ ինք այս հանդանակութեան գլուխը կ'արձանագրուի 20,000 ֆր.ի գումարով» :

— Մ . Անտէռմայի չէքերուն քսան հազար ֆրանքը , ըստ , երբ գրածը ինծի տուաւ որ կարեամ :

— Ճի՛շդ : Արդար է որ Վասէն մասամբ քաւէ իր դաւաճանութիւնը :

* * *

Եւ ահա թէ ի՞նչպէս ճանչցայ Արսէն Լիւրէնը : Ահա թէ ի՞նչպէս դիտցայ որ ժան Տասրուի , ակումբի ընկերը , ուրիշ մէկը չէր բայց եթէ Արսէն Լիւրէնը ազնուական գողը : Ահա թէ ի՞նչպէս բարեկամական խիստ հաճելի կապեր հաստատեցի մեր մեծանուն մարդուն հետ և թէ ի՞նչպէս քիչ քիչ չսորհիւ այս վստահութեան , որով կը հաճի պատուել զիս , եղայ իր ամէնէն խոնարհ՝ ամէնէն հաւատարիմ և ամէնէն երախտագէտ պատմաղիրը :

Վ Ե Ր Զ

ՅԱՉՈՐԴ ԹԻՒՈՎ

ՏԻԿԻՆ ԻՄՊԵՐԻ ԴՐԱՄԱՐԿՂԸ

2013



35

Ա Ժ

1749

«Ազգային գրադարան



ML0171935

